

Փիլիպպոս թ. իրենցմէ 100,000ի չափ գուրս վռնտեց, և Փիլիպպոս դ. ալ 1610ին բոլոր մնացածը. և այս հալածակն Սպահնից կործանմանը պատճառ եղաւ:

Մայրաքաղաքն է Մարզը (Մէրաքէ) որ 1052ին գեղեցիկ դաշտի մը մէջ շինուեցաւ. անուանի է Մարտրին կաշին. բնակիչն է 70,000: Մաւրիտանացոց վրայ ալ նմանապէս ուրիշ անդամ մ'աւելի երկարագոյն պիտի խօսինք:

— Սոկնայ քաղաքը Ֆէզզան երկրին հիւսայիլն կողմէ ընդարձակ դաշտի մը մէջ կ'ինայ, անուանի է իրեն արմաւենեքը, որոնց նմանը հիւսային Ավրիկից մէջ չգտնուիր:

Ուն կամ Հոռորանոս գետոյն խորասոյզ ըլլալը.

Հոռորանոս ձինեւոյի մօտերը մի. ջին չափով 220 ոսք լայն է. բայց երրոշէնի կամուրջէն կէս փարսախ վար. խիստ շատ կը նեղնայ, և հազիւ 15—16 ոսք կը ֆնայ. վատն զի կրաքար ապառաժ մը իրեն դիմացը գալով՝ գրեթէ անցքը կը խափանի. զարմանալին այն է որ փոխանակ չորս կողմի երկիրները ողողելու, այն ժայռերը մաշեցրնելով իրեն ճամբայ բացեր է և բարորովին առոնց մէջ ծածկուելով անհետ կ'ըլլայ. ձմերուան ու գարնանային եղանակներուն աւելի զուարծալի կ'ըլլայ աս տեսարանս:

Հոռորանոս դեռ խորասոյզ ըլլալու տեղը հասած կաւային երկիրներու մէջէն կ'անցնի, ուր սաստիկ խորութիւն և լայնութիւն ունենալով, ու նաև քիչ դարուվար՝ խաղաղ ընթացք մը, ջրին երեսը զգալի շարժմունք մը չերսար. բայց երբոր ժայռոտ տեղուանքը կը հասնի՝ յանկարծ ժայռէն ընդհատելով՝ ձագարի նման կիրճ մը կը ձեւանայ, որուն մէջ անըմբանելի երագու-

թեամբ մը կը խորասուզի ամբողջ գետն ահաւոր ու որոտալից ձայնով, ուր ջրերը կը բարձրանան և զիրար ծեծելով կը փրփրան. հոս է գետոյն կորսուելուն սկիզբը: Ժայռերը ան աստիճանն մէկմէկու կը մօտենան՝ որ գետոյն մէկ եղերքէն ինչուան միւսը հազիւ երկու ուրքի չափ միջոց կը մնայ. անանկ որ եթէ դիրքը վտանգաւոր չըլլար, միջահասակ մարդ մը կրնար մէկ ոսքը մէկ եղերքին վրայ գնել որ Գաղղիոյ կը վերաբերի, և միւս ոսքը մէկալ եղերքին վրայ, որ Սաւոյայի¹ սահմանն է, և ներքեւ դիտել այն ամփոփուած գետը որ կարծես թէ բարկութենէն կը դողայ աս նեղ կիրճէն անցնելու ստիպուած ըլլալուն համար: Ան լիրան տակէն դուրս ելլալէն վերջը, քիչ մը վար 30 ոսքի չափ կ'ընդարձակի, նոյնպէս իրեն անցքը ժայռերու մէջէն փորած ըլլալով, աւելի հանդարտ կ'ընթանայ. բայց քիչ մը վերջը նորէն կը նեղնայ, դիմացը կարծր ապառաժ մը հանդիպելով, զոր նոյնպէս մաշեցրնելով իրեն ճամբայ մը բացեր է. և ժայռերը երկու կողմէն 8—10 ոսքի չափ ոէպ 'ի ջրին վրայ դուրս երկնցած են, և մէկ եղերքէն ինչուան մէկալը բաւական լայն է ջրանցքը: Իսկ բուն Հոռորանոսի կորսուելու տեղը վերի բասած ձագարակերպ կիրճէն երկու երեք հարիւր քայլ հեռու կ'ինայ. ուր գետոյն վերի կողմէրէն փրթած ժայռի կտորուանքը կուգան կը դիզուին յատակին վրայ, ու կը բարձրանան ինչուան ջրին երեսը վախտուն քայլի չափ տեղ: Աս քարերու ոէպիին վրայէն կրնայ մարդ քալելով մէկ կողմէն միւտը անցնիլ, բայց քարակոյտին վրայ ելլալը գիշելին չէ. վասն զի պէտք է առաջ վերի ըսած դուրս ցըցուած քարայատակին վրայ ելլել, որուն եղերքն ալ ուղղաձիգ կտրուած ըլլալուն համար՝ սանդիխով միայն վրան կ'ելլացուի. և ահա ասոր մօտերէն կը սկսի գետն խորասոյզ ըլլալ: Հոն ելլա-

¹ Ասկէ քիչ առաջ Սաւոյան Սարդէնիոյ կը վերաբերէր, հիմայ ան ալ Գաղղիոյ մասն է:

լէն վերջը կրնայ մարդ գիտել ու իմաս-
նալ թէ ինչպէս ջուրը խորասոյզ կ'ըլ-
լայ. քարերուն մէջի բացուած ջրանցքը
ինչ կերպով ձևացեր է ու ինչ տե-
սակ քար է. և թէ ան դուրս ցցուած
քարայատակը աւելի կարծրագոյն քար
մը ըլլալով գետին խորասոյզ ըլլալուն
միակ պատճառն է. վասն զի թէ որ
ան դուրս երկնցած քարայատակն չըլ-
լար՝ վերէն եկած քարի մեծ կտորները
անարդել ինչուան ծովը կ'երթային, ու
հոն չէին դիզուեր:

Դիտելու բան է որ ինչ գահավէժ ե-
րագութեամբ որ ջուրը ան առջի ժայռին
տակը մանալով կը կորսուի, այնչափ
ալ դուրս ելլալու ատեն հանդարտ է,
անանկ որ ճացեալ ջուրի մը պէս կ'ե-
րենայ. և հազիւ թէ անզգալի շարժ-
մունք մը ունի, ու բաւական հեռաւո-
րութենէ մը վերջը իր սովորական ըն-
թացքը կ'առնու:

Շատ անգամ փորձեր են թեթև մար-
միններ ձգել ջրին երեսը՝ խորասոյզ
ըլլալէն առաջ, որպէս զի տեսնան թէ
անդիի կողմէն ջրին հետ դուրս կ'ել-
լայ. բայց և ոչ մի անգամ մը կրցեր են
տեսնալ. աս բանս փորձեր են նաև խո-
զի մը վրայ ալ որ լողալու խիստ յար-
մար կենդանի մըն է, բայց ան ալ
կորսուեր է. անշուշտ խեղճ կենդանին
ժայռերուն զարնուելով ջարդուբուրդ
եղած է և իր լողալու յաջողակովթինը
բանի չէ եկած, և ոչ իսկ ջրին երեսը
կրցեր է ելլել, որովհետև ջուրը ան նեղ
ու ծուռումուռ ծակերէն արագ արագ
ընթանալու ատեն, հակառակ խոտոր
ընթացքներ ալ կ'ընէ, որով առջի ին-
կած տեղէն կը հեռանայ ու աչքէ կը
կորսուի. ու շատ հեռուէն ջրին երեսը
կ'ելլայ, անոր համար անմիջապէս ջրին
երկրորդ անգամ տեսնուած տեղը
պէտք չէ փնտուել, հապա շատ հեռու-
ները:

Բայց աս երեսյթս միայն չողանո-
սի վրայ չտեսնուիր, այլ նաև ուրիշ
քանի մը գետերու վրայ ալ. ինչպէս է
այն առուակն ալ որ Պէլկարտի կա-
մուրջին տակէն անցնելէն վերջը՝ ահա-

գին անդունդ մը բանալով խորասոյզ
կ'ըլլայ ժայռերու մէջ, ու երկու երկք
հարիւր քայլ հեռուէն դուրս կ'ելլայ
չողանոսին մէջ թափելով: Ասոնց
խառնուրդը ճանապարհորդաց համար
շատ զուարձալի տեսարան մըն է. որ
խոր դահավէժ անդունդ մըն է ժայռե-
րով պատաժ, ու ինչուան յատակը
պայծառ կ'երեայ: Աս անդունդին վա-
րերը խոռոջի մը վրայ հաստատուած
աղօրիք մը կայ, որուն վրայ մարդ չկըր-
նար նայիլ, առանց վախի և առանց
սահմակելու, որ կարծես թէ անմա-
տոյց է ամեն կողմանէ:

Գալով հիմա չողանոսի երկրորդ
անգամ ժայռերուն մէջէն բղխելէն վեր-
ջը ունեցած գեղեցկովթեանը վրայ,
կրնանք ըսել որ բնութեան հրաշալի
տեսարաններէն մէկն է. 100-150 ոտք
բարձրութիւն ունեցող խոր անդունդի
մը մէջէն կ'անցնի, որուն երկու կողմը
ապառաժուած է. երկու եղերքն ալ ծա-
ռերով զարդարուած, որոնց ճիւղերը
դիմացէ դիմաց իրարու խառնուելով
հովանոց մը կը ձևացընեն, ան խորա-
յատակ անդունդին վրայ, և իրենց ճը-
գած ստուերովը ու մժութեամբը աւե-
լի ահաւոր կ'ընեն զայն. աս տեսարանս
ձմեռը ուրիշ գեղեցկովթիւն մըն ալ
կ'առնու. սառած ժայռերուն ծայրերը՝
բիւրեղի նման կը փալքին որ կարծես
թէ աս խոր անդունդս լուսաւորելու
համար եղած են:

Ուսումնական ու հետաքնին մար-
դիկ աս կողմերս շատ գոհութեամբ
կը ճանապարհորդէն, անկէց հետեր-
նին ալ տանելով քարացած խեցեմորթ-
ներ և ուրիշ նիւթեր, զորոնք ըրրջա-
կայ գեղացիք ինամիքով կը ժողվեն ու
ճանապարհորդաց կը բերենն, և անով
իրենց խեղճ ապրուստն ալ կը ճարեն:

